

կը փոփոխեն , իսկ ստախօսին ամէն բանը փոփոխական և անստոյգ է :

Իւն ստախօսներուն որչափ աւելի ծանր գայ այս հատուածը , այնչափ աւելի այս նիւթիս վրայ աղէկ գրուելուն նշան կը սեպեմ . վասն զի ո՞ր պակասաւորը ախորժելով իր ախտին պատմութիւնը լսած ունի : Իսկ թէ որ այն դժբաղդ ստախօսները՝ խղճնուանքով և ուղիղ գատմամբ գրածիս վրայ առանց կրից գատաստան ընելով , բերած պատճառներուս և ըրած ազդարարութեանցս իրաւունք տան ու 'ի լաւն յորդորուին՝ բարւոյն նախանձ բերելով , նախ Աստուծմէ իրենց խղճնուանքին մէջ , երկրորդ նաև մարդիկներէն իրենց արդար գովլեստը կ'ընդունին . ինչպէս այս է գրութեանս ալ ակնկալութիւնն ու ձշմարիտ նպատակը :

\*\*\*\*\*

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Զուիցերիոյ համառօտ պատմորիւնը :

Պատմութիւնը ինչպէս որ սովորաբար կը կարծուի , պարզ պատահական դիպուածոց շարք մը չէ , հասանամութեան յաւիտենական օրինացը անվրիպէլի գործն է , տիեզերաց մէջ նոյն օրինաց ազդեցութեամբը տեսնուած բարեկարգութեանը ամենեւին համաձայն : Պատմութեան իմաստասիրութիւնը կը սորվեցընէ մեզի թէ՝ Աստիճնամութիւնը ինչ կերպով մարդկային մեծամեծ կրից յուզմունքները և անոնցմէ պատճառած յարական գայիքն է , որ է մարդկային ընկերութեան կրօնական , բարոյական ու քաղաքական յառաջացումը , այս է մէկ խօսքով . Օ արգայումն մարդոյն : Անոր համար ո և իցէ ազգի մը պատմութիւնը ձեռք առնելու ըլլանք , յայտնապէս կը տեսնենք որ 'ի ծագ-

մանէ իւրմէ իր բնաւորութեանը համեմատ միջոցներով սոյն վախճանին կը դիմէ , որով իմաստասիրութեան առջեւ ազգաց պատմութեան մէջ աւելորդ դիպուած մըն ալ չկայ և թէ ազգերը իրենց սկիզբէն օրոշեալ տարերաց 'ի մի զուգընթացութեամբը դէպ 'ի այն զարգացումնը կը դիմեն , կամ թէ աւելի պարզ ըսելով՝ ազգին վրայ եղած այլ և այլ փոփոխութիւնները միշտ դէպ 'ի այս վախճանին կը տանին ազգը : Խորհող անձ մը այս ուղիղ անդրադարձութիւնները կ'ընէ պատմութեան ոգւոյն վրայօքը . սակայն ազգի մը պատմութիւնը բացանցիւր ազգի ու իւրաքանչիւր անձանց վրայ խօսելով՝ առաքինութեան յաւիտենական ձշմարտութեանը անժխտելի վկայ և միանգամայն խրախուսութղ կ'ըլլայ . և անոր համար թէ որ առջի տեսութեամբ գրուած պատմութիւնները ազգաց մէջ իմաստասէրներ կը կազմէնէ , այս վերջինով գրուածները առաքինի ու հայրենասէր քաղաքացիներ կը հանեն . այս տեսութեամբ պատմութիւնը փառաւոր ու նուիրական պաշտօն մը ունի քաղաքական ընկերութեան մէջ , միայն թէ այս սըրբազան պաշտօնիս յանձնառուները ամենայն պարտուպատշաճ երկիւղածութիւնը բանեցընեն : Այս մտածութիւններով յորդորեալ մենք ալ , կ'ուզենք պատմութեան ձաշակ մը ընծայել մեր սիրելի ընթերցողաց՝ հանգերձ այս երկու տեսութեամբք նկատելով զայն . առ այժմ մեր վախճանին յարմար սեպեցինք Օ ուիցերացւոց պատմութիւնը , որովհետեւ կրնանք ըսել թէ չկայ ուրիշ ազգի մը պատմութիւն , որ այնչափ բիւրաւոր օրինակներ ընծայէ՝ հայրենասիրութեան , արիութեն , միաբանասէր ոգւոյ , անձին նուիրման , ու պարզութեան , և այլ քաղաքական ու ընկերական առաքինութեանց , որոնց ազգեցութեամբը իր այս խաղաղ ու կարելի եղած քաղաքական երջանկութիւնը կը վայելէ : Տարակոյս չկայ որ գլխաւու

բապէս այս երկրորդ ամենակարևոր տեսութիւնս աւելի մեր ընթերցողաց մտադրութիւնը պիտի զրաւէ, որովհետեւ ասիկայ պատմութեան ձեռքը մարդուս բարոյականին վրայ զօրաւորագոյն ազգեցութիւն ընող միջոցն է . սակայն ինչպէս որքիչ մը առաջ ալ ըսինք, ասով առաջին տեսութիւնը, այսինքն պատմութեան ոգին, զանց չենք լներ պարզելու . մանաւանդ որ Օուխցերացւոց պատմութեան մէջ ասոնք իրարու հետ մասնաւոր կերպով սերտ կապակցութիւնը ունին, այնպէս որ Օուխցերացւոց պատմութեան դլխաւոր տարերքը, այսինքն իրենց պատմութեան էական դիպուածները ծնանողները՝ այս իրենց բնատուր բարոյական յառաջամասնութիւններն են, որոնցմով միայն կարելի է իրենց սրատմութեան արգասեացը մէկհատիկ պատճառը որոշել, որ շատ հարկաւոր է պատմութեան մէջ : Այս վախճանիս հասնելու համար բաւական է այս կրկին տեսութեանց վերաբերութիւնը պայծառ կերպով նկատել ու բայցարել . անոր համար հիմա նախ պէտք է որ Օուխցերիոյ պատմութեանը համառօտ բովանդակութիւն մը ունենաք ազուրնուս առջեւը, որպէս զիետեւն ընելու մտածութիւնիս պայծառութեամբ կարենանք ըմբռնել :

Օուխցերին միջին լուրոպիոյ մէջ շափաւոր տարածութեամբ աշխարհք մըն է . իր հիւսիսային սահմանագլութիւնը միանիանիա ու Գաղղիոյ արևելեան գաւառները կը նայի . արևմտեանը՝ դարձեալ Գաղղիոյ ստորին արևելեան գաւառները . հարաւայինը՝ Խտալիա . արևելեանը՝ Դիրոլ . ընդհանուր երկիրը լեռնոտ է, որոնց շատերուն գաղաթները միշտ ձիւնապատ է, սակայն ստորոտները խիստ պտղաւէտ ու յուռթի են : Այս երկիրս ամէն տեղէ աւելի Ճոխ է բնութեան տեսարաններով . մէկ զին գեղեցիկ մարմանդներու մէջ ապակւոյ պէս մաքուր լշեր կը տեսնես, մէկալ զին ծաղկած հովիտներ, անդիէն վազուկ ջրերու ներդաշ-

նակ խոխոջանկներ կը լսես, ուրիշ տեղ մը լուսոյ՝ բնութենէ այն կերպ կերպ ձեած սաւնապատ գագաթներուն վրայ ըրած տեսակ տեսակ խաղերը աչքդ կը զուարձացընեն . մէկ խօսքով որ զին դառնաս, մէյմէկ նոր տեսարան կը զտնես : Ի՞չ այսպիսի է Օուխցերին իր բնական հանգամանքներովը :

Այս Օուխցերի ըսուած աշխարհքին մեծագոյն մասը՝ Հռոմայեցւոց ատենը հելուետիացւոց երկիր կը կոչուէր : Հելուետիացիք կեղտական կամ գաղղիական ժողովուրդ մըն էին, ինչպէս որ Եւսար ալ իր Յիշատակագրութեց մէջ կեղտական Գաղղիոյ զօրաւոր ու պատերազմական ազգաց մէկը կը համարի զասնք : Օուխցերեայ արևելեան կողմը, կամ հիմակուան Կրիզոն զաւառը՝ Հռոմայեցւոյմէ Իէցիա կը կոչուէր ու հոն հին Խտրուրացւոյմէ սերած այլացեղ ժողովուրդ մը կը բնակէր :

Հելուետիացիք Վրիստոսէ 110 տարի առաջ առջի անգամութենէ մէջ կ'երևան : Իրենց Դիկուրեան ըսուած ցեղը՝ Կիմբրացւոց հետ միանալով անոնց Գաղղիոյ վրայ ըրած արշաւանաց մէջ, հռոմայեցի Լուկիոս լասուիոս հիւպատուը բանակով մը դէմելնին ելաւ, սակայն յաղթուելով՝ պատերազմին մէջ ինքն ալ մեռաւ : Հիսուն տարուընէ մը վերջը խել մը բազմութենէ Հելուետիացիք հաստատ մտքելնին որոշեցին Գաղղիոյ բարեբեր գաւառները երթալ բնակիլ իրենց բովանդակ ընտանեօքը : Այս վախճանաւ իրենց քաղաքներն ու գեղերը այրեցին և Ուկուանեանց աշխարհքը կտրելով՝ ինչուան Մրարիս՝ գետը հասան . հոն կեսար դէմերնին ելաւ, և մեծ ջարդ մը տալով՝ զիրենք ցիրուցան ըրաւ : Այս կոտորածէն մնացողները, որ զրեթէ ամբողջ այն գաղթականութեան երրորդ մասն էին, յաղթողին թոյլտրւութեամբը իրենց տեղերնին տներնին գարձան և Հռոմայեցւոց հարկասուու դաշնակից եղան : Հռոմայեցիք ամ-

գաղղիոյ հիմակուան Ստոն գետին հին տառելը Եւսար կամ Արարիս կըսէին :

բողջ Պաղպիան աշխարհակալելէն ե-  
տեւ՝ Հելուետիացւոց աշխարհքը գաղ-  
թականութիւններ խաւրեցին։ բայց  
ինչպէս որ Տակիտոս կը հաստատէ,  
Հելուետիացիք իրենց բերդերուն մէ-  
կուն մէջ ամրապահ զօրք դնելու ի-  
րաւունքը պահեցին։ սակայն Վրիս-  
տոսի 69 թուականին Հռոմայեցւոց  
ԻԱ լեգէոնը յափշտակութեան անյագ  
տենչով Հելուետիական բերդապահ  
զօրքին թոշակ տրուելու մեծ գումար  
դրամը իրեն գրաւեց։ Կայից ընդհա-  
նուր ապստամբութիւն մը ելաւ։ Լե-  
կինաս՝ Ա իստելիոս կայսեր կողմանէ  
նստող հրամանատարը, սարսափելի  
ջարդ մը տուաւ՝ Ալաւդիոս Անտերոս ը-  
սուած մէկու մը առաջնորդութեան  
տակ ժողուած Հելուետիացինե-  
րուն։ ասոնց մէջէն մահուրնէ խալը-  
սողները՝ գերւոյ պէս ծախուեցան։ Ա-  
ւենտիկոն քաղաքը, որ Հելուետիոյ  
նախապատիւ քաղաքներէն մէկն էր,  
աղաչաւորներ խրկեց Աեկինասի՝ ան-  
ձնատուր ըլլալու դաշամբ։ բայց Աեկի-  
նաս նոյն քաղաքին գլխաւորները՝ ի  
մահ դատապարտեց։ ասոնց մէջ կար  
Յուլիոս Ալեքսանդր մէկ մը, որուն գուս-  
արը Յուլիա Ալեքսանդրինի  
Աւենտիա դիցուհոյն քրմուհին՝ չկըր-  
ցաւ հօրը կեանքը ազատել։ սպաննուե-  
ցաւ հայրը, ու ինքն ալ քիչ ատենէն  
սրտինցաւէն չդիմանալով մեռաւ։ Կ ատ  
դարերէ ետքը Աւենտիկոնի աւերակ-  
ներուն մէջ լատին տապանագրով գե-  
րեզմանաքար մը գտնուեցաւ, որ մեզի  
աւանդեց այս սրտաշարժ ու տիսուր  
յիշատակս։ Արձանագիրն այս է.  
“ Աստէն դնիմ ես Յուլիա Ալեքսան-  
դրակ հիքայեալ չուառական հօր։  
ես ինքն քրմուհի գոլով աստուածու-  
հւոյն Աւենտիայ՝ չկարացի փրկելզհայրն  
իմ՝ ի բռնամահ պատուհասէն։ բաղդն  
սահմանեաց նմա տարածամ օրհաս։  
Ամ քսան և երիս կեցի ես „։ Ա ես  
պահիանոս, որ Ա իստելիոսի ետևէն  
յաջորդեց Հռոմայեցւոց ինքնակալու-  
թեան, յիշեց Աւենտիկոնը, ուր որ իր  
տղայութիւնը անցուցած էր, նորու-

գեց ու շինցուց այս քաղաքը։ Աւրիշ  
մասնաւոր դիպուած մը չպատահեցաւ  
Հելուետիոյ մէջ ինչուան քրիստոնէու-  
թեան և դարուն սկիզբը։ Այս եր-  
կար ատենտուան միջոցին մէջ հռոմէա-  
կան լեզուն, սովորութիւններն ու կար-  
գերը լաւ մը հաստատուեցան Հելուե-  
տիոյ մէջ։ Թէպէտ և կ'ըսեն ումանք  
որ այս աշխարհքին ամենէն խորերը ե-  
ղած ձորերուն մէջ և Ալպեանց բարձր  
տեղուանքը բնակած Հելուետիացիքը  
բիրտ ու անգլուխ անկախութիւն մը  
ունեցած ըլլան։ բայց այս ենթադրու-  
թիւնս տկար պատճառի մը վրայ յե-  
ցեալէ։ որովհետեւ այս միայն կ'ըսեն  
թէ հռոմէական պահակաց կայարան-  
ները Աարձր Ալպեանց ստորոտը իբրև  
զինուորական շղթայ մը ձգուած էին,  
և թէ կ'երևէ որ այս շղթայն Ա ալլէն-  
շգատ Ճէն կ'երժար ինչուան Ա ալտու-  
դադգերեանց լիճը, որ է հիմակուան  
Առւենասայի լիճը, և անկէց ալ ինչուան  
Պիեռնա նահանգին բարձր կողմերը,  
իբրև թէ այն անկախ լեռնականաց  
յարձակմունքէն պաշտպանեն այդ աշ-  
խարհքը։

Արևմտեան ինքնակալութեան կոր-  
ծանման ատենը՝ Հելուետիան ալ բար-  
բարուներէն ոտքի տակ կոխուեցաւ.  
Բուրգինեանք և Ալպամանք մէջերնին  
բաժնեցին։ ետքէն Փոանկաց տերու-  
թեան մասն եղաւ (534), և ինչուան  
որ նոյն տէրութիւնը Աեծին Կարոլոսի  
ատեն ինքնակալութիւն փոխուեցաւ՝  
Հելուետիան այն վիճակին մէջ մնաց։  
Անկէց քիչ մը ետքը (889-890) Բուր-  
գոնտիոյ թագաւորութեանը հետ միա-  
ցաւ, զոր երկրորդ անգամ կանգնեց  
Բոտոլիոս Ա թագաւորը։ Այս նոր  
թագաւորութիւն տեւեց ինչուան 1016.  
իսկ այն միջոցին Աստոլիոս Գ մակա-  
նուանեան Աստիկար, իր հալատակ իշ-  
խանացը հետ երկարակութեան մէջ  
ըլլալով և մանչ զաւակ չունենալով թա-  
գաւորութիւնը Հենրիկոս Բ Վաերմա-  
նիոյ կայսեր թողուց և ասանկով բո-  
լոր Հելուետիան ալ Վերմանական  
կայսերութեան հետ խառնուեցաւ։

Քրիստոնէութիւնը շատ շուտ մտած չերևար Հելուետիա , մասնաւորապէս արևելքան մասին մէջ : Հինգերորդ դարուն դէպ 'ի վերջերը Շաւրգինեանց մասը՝ անոնց թագաւորութեան կանգնուելու ատենը քրիստոնէութիւնն ընդունեցաւ . բայց արևելքան Հելուետիոյ մէջ բնակող Ալամանները գեռերկար ատեն իրենց հովուութեան և որսորդութեան վիճակին մէջ մնացին՝ իրենց Տեւոննեան նախնեացը թանձր կոապաշտութիւնը հաստատ պահելով : Խօթներորդ դարուն սկիզբները՝ իռլանտացի || . Այսում պահնոս կրօնաւորը իր քանի մը աշկերտներովը Վաղղիայէն եկաւ՝ Ալետարանին քարոզութիւնը Հելուետիոյ Ալամաններուն մէջ տարածելու համար : Քանի որ հետզիետէ ասոնց քարոզութիւնները պտղաբեր կ'ըլլային , Ալամանք իրենց Աստան աստուծոյն պատկերները կը խորտակէին և եկեղեցիներ ու մատուռներ կը շինէին : Այսպէս իրենց ծագումն ունեցան այն եկեղեցիներն ու աբբայարանները , որ ետքէն շատ անուանի եղան , այսինքն || . Կալոս , Տիղէնդիս , Ակրինկէն , || . Խլարիոս , || . Էկոտեկարիոս | ուչեռնայ և Ջուրիկի || Ենարան ըսուածները : Այս առաքինի կրօնաւորները այն բիրտ ժողովրդեան սորվեցուցին նաև հերկելու , ցորեն սերմաննելու , այգի տնկելու և ուրիշ օգտակար արուեստներ ալ :

Ուրիշ անգամ կը տեսնենք սոյն բովանդակութեանս մէջ Հելուետիոյ քաղաքական ու զինուորական պատմութիւնը , որ ինչուան հիմն պատմած ժամանակէս վերջը՝ իր փոխուած անունով Աւրոպիոյ անկախ ազգաց մէջ նըշանաւոր տեղի մը ունի :

## ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԿԵՆԴԱՍԲԱՆՈՒԹԻՒՆ

Վագր :

Ա ազգը ահաւոր գազան մըն է , որ փղին ու ինչուան առիւծին հետ կը համարձակի պատերազմելու : Բնդհանրապէս առիւծէն աւելի պղտիկ է , և երկայնքը ճակտէն ինչուան ձետը առնելով 6 ոտք է . երբեմն ինչուան 10 ոտնաչափ կ'ըլլայ : || Որթին գոյնը գեղնորակ է և պիսակի տեղ խոտորնակի սև գծեր ձգուած են կոնակէն ինչուան փորուն տակը . ձետն ալ նոյնպէս գեղին ու սև օղակներով ձևացած է , որոնց վերջինը միշտ սև կ'ըլլայ : Այս գազանը բարեբաղդաբար սակաւագիւտ կենդանիներէն մէկն է . որովհետև սովորաբար միայն Արևելեան Հնդկաստան կը գրտնուի , թէպէտ և Ճանապարհորդներէն ումանք կը հաստատէն թէ նաև Վաղին շնուռ ու Արամու երկրին մէջն ալ տեսած ըլլամն :

Խակ ուժը խելքէ մտքէ վեր է . շատ անգամ տեսնուած է՝ որ վագրը գրեթէ առանց դժուարութեան իրմէ շատ աւելի մեծ ու անհեթեթ կենդանիներ քաշած տարած է : Այս իր սոսկալի ձայնը կը հնչեցընէ անտառներու մէջ՝ կենդանիք սարսափած կը փախչին , թուզունները ասդիս անդին կը թուզութին , և ինչուան առիւծները իրենց բաշը կը սկսին տատաննել : Ծամելքը խոշոր ու սուր ակուաներով զինած է . թաթերն ալ Ճիրաններով , որոնցմոլ մէկ անգամ որ զարնելու ըլլայ՝ կով մը կը պատու . և իր արիւնարթու աչուրները խարդախ ու միանգամայն սպառնալից նայուածք մը ունին . իր բոլոր կերպը մեր ընտանի կատուններուն ամենեին նման է . որաը յափշտակելու համար զգուշութեամբ ու կամաց կամաց առաջ կու գայ և յանկարձակի վրան կը նետուի , և բարձր սէզերուն մէջ ու մա-